

Այս զանազանութիւնն կը նկատուի նաեւ լեզուական ոճի մէջ։ Ա. մասի գրիչը աւելի կիշևէ լեզուին, պարզ է, բայց ունի հուետորական ձգտումներ, մինչ երկրորդ մասն տկար է, երթին եւ զուրկ հուետորական ձախրանքներէ։

Այս հանդամանքը կը ստիպէ զմեղ ենթադրելու Մեկնութեանս մէջ կրկին գրիչ։ Ա. մասը՝ մեկնուած Նանայէն, թարգմանուած է 850ի շրջանին՝ արաբերէն բնագրէ։ Իսկ Բ. մասը հեղինակուած է Հայ գրչէ մը, թերեւս նոյն շրջանէն ոչ շատ ուշ, բայց յամենայն դէպս տարբեր անձնաւորութիւն մ'եղած է այն քան առաջին մասի թարգմանիչը։

Բ. մասի Հայ հեղինակը իւր մեկնութեան համար օգտուած է բացարձակապէս աղդային գրականութենէ։ Ինքն ալ ունեցած է աչքի առջեւ Ոսկեբերանի Մեկնութիւնը, որուն հետքերու վրայէն ընթացած է, բայց ծանօթեղած է նաեւ Սեբերեանոսի ձառերուն եւ Մամբրէի անուամբ հրապարակի վրայ շրջած քարոզներուն (կամ անոնց աղբիւրին)։ Զբաքեան յառաջ բերած է բառական փոխառութիւններ այս ձառերէն (էջ Ար—Էջ)։

Նանայի այս Մեկնութիւնը թէեւ ծնունդ առած է Հայ գրականութեան աղդեցութեան տակ, բայց ոչ նուազ աղդեցութիւն ըրած է ինքն ալ հետագայ գրականութեան վրայ։

1197ին Սարդիս Վ. Կունտ իւր Ղոկասու եւ Յովշաննու խմբագիր մեկնութեան մէջ օգտուած է ի մէջ այլոց Նանայի Մեկնութենէն։ «Եւ սկիզբն ի Նանայէ, սակաւ մի, եւ ի Սեբերիանոսէ՝ ի մէջ քրիստոսասիրացն սուղ ինչ վկայութիւն» (Հայապատում, § 286, էջ 371)։ Հատուածներ մուտ գտած են նաեւ հին ձառընտիրներու մէջ։

Մեկնութենէն պահպանուած են մեզի բազմաթիւ ձեռագիրներ։ Հ. Զբաքեան իւր հրատարակութեան բնագիր առած է վենետիկի Միիթարեան Մատենադարանի 1155ին Ամիթ Կիրակոս կրօնաւորէն գրուած երկաթագիր օրինակը (թ. 1683)։ Աչաց առջեւ ունեցած է նաեւ երկրորդ օրինակ մը՝ նոտրագիր, անթուական (≡Օր.), զոր կը համարի ծագած 1115ին օրինակուած երկաթագրէն (էջ Ժ.Օ.)։ Օրինակ ժամանակ կը գտնուի մեր Մատենադարանին մէջ, թ. 611, նոտրագիր, անթուական։ Ձեռագիրս յլնդ հանուրն նոյն է Զբաքեանի Օր. ին հետ. հոս կը պակաս միայն Ա. գրիչ վերջաբանին վերջաւորութիւնը՝ էջ 245, 20—246, 10։ Կը յիշուին օրինակներ՝ Էլմիածին՝ Կարինեան Յուցակ, թ. 1239, 1207—1311, Կանայեանց՝ Ցուցակ, թ. 1239, 1207—1311, Կանայեանց՝ Ցուցակ,

ցակ Հայերէն ձեռագրաց Ներսէսեան Հոգեւոր Դպրանոցի. թ. 19 (ԺԹ դար, էջ 40—41). Baronian-Conybeare, Catalogue of the Armenian Manuscripts in the Bodleian Library, թ. 74 (էջ 170—171), Պալեան՝ Ցուցակ Հայերէն ձեռագրաց Ս. Կարապետի վանուց ի Կեսարիա, թ. 18, թ. 19, Երկուքն ալ անթուական։

Այսուել կը վերջացնենք մեր խօսքը Մեկնութեանս մասին։

Հ. Ն. ԱԿՈՆԵԱՆ



ՄԱԿԱԲԱՅԵՑԻՈՑ Բ. ԳՐԳԻՆ ՀԱՅԵՐԵՒ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

Քննական ուսումնասիրութիւններ։

(Հայապատում, էջ 371)

§ 7. Հայերէն թարգմանութեան արժէքն ու որպիսութիւնը։

Թէեւ Լակրոզի «Թագուհի թարգմանութեանց» խօսքը ընդհանուր հաճութեան չեւ արժանացած, սակայն ամէն քննիչ, Ս. Գրբիներածութեան ամէն հեղինակ՝ գրուատալից բառամթերք մը կը կիրարէկ, երբ կարգը կուրայ Ս. Գրբի Հայ թարգմանութիւնը բնորոշելու, Խղճամիտ ինամբ եւ ամենաշնչին իրերու վրայ տարածուող հաւատարմութիւն կը փայլի հոն։ Հայ թարգմանիչները՝ լիուլի հմուտ Հայ յոյն լեզուներուն, կարող եղած են ոչ լոկ քիչ բացառութեամբ — ուղիղ իմաստին թափանցել, այլ նաեւ ուղիղ հայացնել, եւ որ աւելին է կարող եղած են իրենց ոճը Ս. Գրբի մատեաններուն բովանդակութեան ու հեղինակներուն համապատասխանող այնքան այլազան ոճերուն համաձայն եղանակաւորել, փոփոխել, երբ քոյր լեզու Յունարէնի՝ Հայերէնը կը համենթանայ անոր քայլ առ քայլ, բառ առ բառ մինչնը՝ մինչն, պայծառը՝ պայծառ կը բացատրէ, գիտէ պերճախօսել ու պարզաբանել, գիտէ պանիլ եւ անպաճոյժ երեւալ — առանց սակայն իւր բնածին ազատութիւնը զոհելու, եւ օտարին սարուկը դառնալու։ Ս. Գրբի Հայ թարգմանիւններն նախանձելի եւ անդնահատելի առաւելու

թիւն ունեցած են լեզուի ազնուութիւն, մաքրութիւն ու վեհութիւն միացնելու ամենախիտ հաւատարմութեան հետ (Kaulen, Einleitung in die Schriften d. A. u. N. T., I, Köln 1845—1848, էջ 498. Cornely, Introductio, էջ 387. հմտ. նաեւ ձաշակ Ոսկեղբէն Դպրութեան, Կ. Պոլիս 1887, էջ 3—4):

Մեր ազգային դգածումները փայփայող պահանջատականն անտարակցյալ բոլորովին կերպարանափոխ պիտի ըլլար, եթէ վերսիշեալ հեղինակներն իրենց դատաստանին չափանիշ ընտրած ըլլային բ. Մակաբայեցիք: Զէ թէ որովհետեւ հոս թարգմանիչը նուազ հայկաբանէ, այլ ընդհակառակն՝ որովհետեւ չափազանց հայկաբանէ, միայն հայկաբանէ: Իրեն համար կարծես արժանահաւատ սրբազնն պատմութիւնը ստորակարգ դիրք ունի, ինքը իւր լեզուն կուզէ ցուցադրել, ճոխութեամբ ու գեղցկութեամբ դիւթող լեզուն: Ակզբնագիր հեղինակները իրեն համար ցանկապատ միջոց մը չէ, որուն մէջ ինքը գրիչ շարժելու պաշտօն միայն ունենայ, այլ հում նիւթ մը, դիւցազնավէպ մը, որուն յղկումն եւ ըստ պատշաճի փոփոխումը ստանձնած կը թուի, առանց անդրադառնալու, որ իւր ազատաբանութեամբը սկզբնագրէն այնքան կը հեռանայ երբեմն, որ հեղինակն հաստածը կը ժխտէ եւ զայն կը կեղաթիւրէ անձանաչելի աստիճան: Եւ եթէ թարգմանիչն իւր հայկաբանութեան հետ ընձեռէր նաեւ փաստերն իւր թերի յունագիտութեան, կարելի էր զինքը դատափետել իրը նենգամիտ եղծիչ ռնագիրներու: Բայց թանձր սխալներու փաղանդ Քը — զոր վերը ներկայացուցինք — պաշպան կը կանգնի թարգմանչին ուղղամտութեան՝ յերեւան հանելով անոր տկարութիւնը Յունարէնի մէջ, իրեւ արդարացուցիչ պատճառ երեւակայութեամբ ներկուու ազատաշրջ գրչին: Քաջ հայկաբանութիւն մէկ կողմանէ, անկատար յունաշիտութիւն միւս կողմանէ: աշա՞ բանալիները, որոնցմով բ. Մակաբայեցւոց թարգմանչին արտադրած աշխատութեան՝ Ա. Գրըի միւս մասեաններէն բոլորովին տարբեր որպիսութիւնն ու յատկութիւնները կարելի եւ ըմբռնել:

“Մակաբայեցիք են աղաս թարգմանչին արտադրած աշխատութեան մէկ խօսքով (Կոսիւն, ԻԲ.) կարելի է թարգմանութիւնս յատկանշել: Թարգմանիչը չի կապուիր սկզբնագրին խօսքի եւ բառերու յաջորդութեան, — թէեւ կինար՝ առանց բոնաբարելու իւր մայրենի լե-

զուն — այլ ըստ կամի յումպէտոս կը շրջէ վերիվայր: Ամենեւին կարեւորութիւն չունի իրեն համար, թէ հեղինակն ինչպիսի շաղկապներ, մասնիկներ ու դերանուններ կը դործածէ, իւր գաղափարներուն յարմարածն պատրաստի ունի նա, երբեմն բոլորովին զանց կ'առնու, երբեմն կը ներմուծէ, ուր որ կրնային պակսիլ: Հոգ չէ թէ այսու հեղինակէն դիտուած նրանի իմաստները կը չքանան, նախադասութիւններու փոփոխաղերը կը խանգարի: Գոյականներու եւ մասնաւնդ բայերու թիւն ալ շատ չի յարգեր. յոդնակիի տեղ եղակի կը դնէ եւ հակառակն: Բայց այս կէտիս մէջ միայն աղատութիւնը կէն: Բայց այս կէտիս մէջ միայն աղատութիւնը (Հմտ. 2 Մկ. Դ, 11. Ը, 1. Թ, 16, 22, 25, 33. ԺԲ. 10, 13, 37 եւն):

Սակայն Հայն այսպան աղատութեամբ գոհ չըլլար: Կամ բառ մը անգիտանալով ու կամ անհոգութեամբ եւ անմտադրութեամբ՝ բառեր կանտեսէ, խօսքեր կը համառօտէ, պարբերութիւններ կը սեղմէ: Այս կերպով հայ թարգմանութենէն դուրս մնացած են շատ մը բառեր ու տեղեկներ, զորոնք սկզբնագրէն ապահով կը կարգար (Հմտ. Ա, 1, 7, 15. Բ, 8, 25. Գ, 25, 36. Դ, 24. Ե, 5. Զ, 3, 13, 16, 25. Է, 1, 6, 24, 38. Ը, 6, 8, 9, 15. Թ, 7, 8, 19, 21, 25, 26. ԺԸ, 25. ԺԲ, 10, 16, 22, 25, 45. ԺԳ, 8, 26. ԺԴ, 9, 27. ԺԵ, 9, 10, 13, 19, 26): Երբեմն ալ մէքենական պատճառներէ բղնած են այս յապաւումները (Բ. 16, 21. Գ, 6): Սակայն չեմ տարակուսիր, որ օր. Հ. Գ, 27. Ե, 9—10, 21. Թ, 19 թարգմանչին աղատութեան զօհ գացած ըլլան: Խսկ ուր որ յշն ձեռագիր մը նոյն պակասը կը ցուցնէ, կարելի է նաեւ ենթագրել, որ Հայուն օրինակն ալ թերի եղած ըլլայ, եւ հետեւաբար կարելի է թարգմանիչը պատասխանատուութենէ աղատարձակել:

Մասնաւոր մտադրութեան արժանի է, թէ ինչպէս կը վարուի Հայն՝ յատուկ անուններու հետ: Քաղքի անունները կը բացատրէ քաղաքացւոց անուան (իրը յատկացւոցիչ) կցելով քաղաք բառն իրը յատկացեալ (օր. Հ, Գ, 33. Ե, 21. ԺԸ, 8, 36): Սակայն զայս կրնակը նաեւ լեզուական առանձնայատկութիւն մը համարիլ: Մինչդեռ թարգմանչական աղատութիւնն է որ յայտնագէս կը թերլագրէ յունական դից անուններուն փոխարէն՝ Հայոց մէջ գործածուած եւ

այս պատճառաւ ընթերցողներուն աւելի ծանօթ անուններ գործածել (օր. Հ. Գ. 5. Դ. 19, 47. Ե. 2. Զ. 7. ԺԱ, 30): Նոյն ոճով կը փոխէ նաեւ տիտղոսները, յունականներու փոխարէն պարսկականները, դնելով (օր. Հ. Գ. 7. Դ. 28. ԺԱ, 1): յայտնի է, որ ասովէ անձշութիւններու կը մատնուի յաձախ, ինչպէս վարը պիտի տեսնենք մի առ մի:

Հայն այս ազատութիւններուն քով ալ կանգ չ'առնուր: Երբեմն կը ւրեւ բոլորովին թարգմանչի դերը եւ իրը խմբագրող կը սկսի աշխատիլ, ու կ'արտադրէ յաւելումներ, նիւթական ու կերպական ընդլայնումներ, որոնցմով պատմական հաստատուն հողը թողուցած բանաստեղծական ու վիպական երերուն ու մտացածին սահմանը կը թեւակոխէ: Յափշտակուած իւր յորդաբուղը լեզուով չի զգար որ սկզբնաւորի հեղինակին կը հակասէ, ճշմարտութեան ու արժանահաւատութեան թիկունք կը դարձնէ, եւ նոյն իսկ իրեն կը հակածառէ անյարիր եւ իրարամերժ խօսքեր տողելով:

Կարծես սկզբունքով՝ բոլոր անուղղակի խօսքերը ուղղակիի կը դարձնէ հարկաւոր փոփոխութիւններն ընելով եւ տեղ տեղ զուարձալի միջարկութիւններ ներմուծելով (Ա. 20. Բ. 7. Գ. 6, 9, 10, 11, 13, 37, 38. Դ. 9. Ե. 17. Զ. 21, 22, 24. Է. 5. Ը. 19. Թ. 16, 36. Ժ. 24, 42. Ժ. 14. Ժ. 5. Ժ. 3, 33): — Շատ մը ընդլայնումներ անով գոյացած են, որ Հայը հեղինակին իրը դիւրահասկանալի լրածը իւրովի կ'աւելցնէ՝ օր. Հ. իրը պատճառ որմէ հեղինակին մատնանշած արդիւնքը կը բղևէ կամ հակառակէն. դեպքերը կը ճոխացնէ պարագաներով ու մանրամանութիւններով, աղտտ ասպարէզ տալով իւր ստեղծագործ երեւակայութեան (Ա. 8, 20, 25, 27. Բ. 1, 6, 10, 13, 24, 32. Գ. 2, 7, 9, 13, 14, 21, 32, 35. Դ. 26, 27, 29, 45. Ե. 16. Է. 4. Ը. 21. Ժ. 35. Ժ. 20. Ժ. 12. Ժ. 20, 25, 27, 28): Այս տեղեքներուն մէջ կան նաեւ այնպիսիններ, որոնց մէջ իւր երեւակայութեան ապաստանած է, երբ խօսքին մէկ մասը հասկնալով՝ մնացած իրեն համար անհասկանալին՝ անձամբ յերիւրած է, բնականաբար այլազդ քան որ հեղինակէն դիտուած է բնագրին մէջ: Երբեմն ալ յունարէն ընդունելութիւնները շաղկապներով կը բացատրէ բայց ոչ անսայթաք (Ա. 7. Բ. 3. Գ. 28. Զ. 10. Ը. 31): Կիւթական ընդլայնումներու վերջին աղբիւր մը եղած են ինքնածին վերջունմերը (réminiscence): Ան-

գամ մը գրած խօսքերը ինքնաբերաբար միտք կ'իյնան, երբ նման խօսք կամ բառ մը պատահի եւ նոյնպէս ինքնաբերաբար ու գուցէ անդիտափ: ցօրէն վերստին գրի կ'առնու դանոնք: Կոյն կ'արժէ այնպիսի խօսքերու համար, որոնք թէի նոյն գըքին չեն վերաբերիր, բայց յաճախ լսելով ու կրկնելով սովորական ու դիւրարտաց գրելի դարձած են (Ա. 32. Բ. 28, 31. Գ. 6. 31. Դ. 3, 21. Ե. 3. 6. Զ. 28. Է. 22, 35. Թ. 6, 8, 11. Ժ. 28, 30. ԺԱ, 19. Ժ. Բ. 11. Ժ. 15. Ժ. 8, 40. Ժ. 12):

Ուրիշ ընդլայնումներ կերպական ու լեզուական նկարագիր ունին, պատմական նիւթիւնական փոփոխութիւն չի կրեր եւ կրնայ աւելի իրաւամբ աւելաբանութիւն կոչուիլ: Եւ որովհետեւ ասոր պատճառն է թարգմանչին ոճն եւ առատախօս լեզուն, այս մասին քննութիւնը լեզուին կը հայի:

Այժմ հարկ է մեր ստուերագծածն մանրամասն ապացուցանել: Այս է մեր աշխատութեան ամենատաճանելի եւ նոյն իսկ դժուարացմասը մասը, բայն միանգամայն անհրաժեշտ եթէ կ'ուզենք թարգմանութեանս որպիսութեան լիով վերահաս ըլլալ եւ վերի նկարագրութիւնը հաստատուն հողի վրայ գնել: Բնականաբար կրնայինք հատընտիր օրինակներով շատանալ, բայց հիմնական գործ մ'ընծայելու բայլանքով նախընտրեցինք — այս գլուխը չափազանց երկարածգելու վտանգով իսկ — բառ առ բառ բնագրական համեմատութիւն ու քննութիւն: Եթէ ուզենք ամէն չնչին տարբերութիւն պարզել, պէսք էինք հոս ամբողջ Բ. գիլքը արտագրել, ուստի միայն մեզի քիչ թէ շատ հարկաւոր երեւցածն ընտրած ենք: Ամենակարեւոր համարները վերն ալ նշանակեցինք: Կրնայ անոնց դիմելով բաւականանալ ով մեր ըսածներուն ստուգութիւնը քննել կը բաղձայ:

Նախ կու տանք հայերէն թարգմանութիւնն ըստ Զօհրապի, ապա յունաբէն բնագիրն ու մեր թարգմանութիւնը՝ եթէ հարկաւոր է, վերջապէս մեր դիտողութիւնները, եթէ ունինք՝ վասն զի յաճախ հայ հին թարգմանութեան բաց ատիպ բառերու մէջ ընթերցողն ինքնին դիւրաւ պիտի գտնէ անոր եւ յունին միշեւ եղած տարբերութիւնն ու մեր նկարագրած որպիսութիւնները: Բնականաբար ինչ որ լեզուի մասին խօսած ժամանակ պիտի յիշենք, ներկայ համեմատութեան մէջ չենք առած, թէեւ յունին բոլորովին համաձայն չըլլան:

Digitized by Google

կը հեռանան ձր. προθήσεως հայացնելու մէջ. Հաց հանապալորդ Թիւք Դ. 7. 2 ՄԿ. 10. Հ. առաջէից Թիւք Ճ. 33. Հ. երեսաց Ելք, Իե, 30. Հ. պատարագի Յ Թիւք. Է. 48. Հ. առաջադրութեան կամ առաջաւրութեան 1 ՄՆ. Թ. 32. ԻԳ. 29: — Հ. 10. “Ի ծերակցա Հրէաստանեայց. օն էն Եղ լունձակ չաւ հ շերուսիա = Հրէաստանեայք Եւ ծերակոյտն: Թարգմանիչն կրաւորական բայ մը լրացնելով լուելեայն՝ բացառական հոլով կը գործածէ ինչպէս Հ. 1, բայց այս կարեւորութիւն չունեցող կամ աւելի՝ լեզուէն պահանջուած փոփոխութիւն մըն է, մինչդեռ իրաւունք չունէր նա միացնելու ծերակոյտ Եւ Հրէաստանեայք, քանի որ ծերակոյտը առանձին կը շեշտուի հեղինակին կողմանէ ևսր ներկայացուցիչ ազգին: — “Ողջյն ընդ գ ձեզ Եւ Խաղաղութիւն, շարուած չարուած նշանաւուած է բանաձեւը: — Հ. 11. “Որպէս զի զի արդ ի մարտ պատերազմի պատրաստեալ եաք ընդդէմ առն թագաւորին, հայ ան ործ թասիւն առատասօմեօն:” = “Նաեւ առ նորանոր մարտս կազմք Եւ պատրաստք ընդդէմ Արքային: Զեռագիրք կը ներկայացնեն տարբերակներ. ա. որպէս զի արդ զի... եմք. բ. որպէս զի արդ. վերջին ընթերցուածք կառաջարկեմ “որպէս զի արդ ձեւով: Նախադասութիւնը զեռ կը կազմյ, հաւանորէն վասն զի թարգմանիչը միայն ձիսն միտ դրած է (որպէս զի արդ), դուզէ առընթեր անի պաշտօնը — ընդ անցեալի հետ — չհասկնալով: “Առն թագաւորին անորոշ է. թասւենք առանց յօդի հոս, ինչպէս դասական հեղինակներու քով ընդհանրապէս, Պարսից Արքայն կը նշանակէ: — Հ. 13. “Անթիւ անհամար զօրօքն հանդերձ, չաւ հ ուրու անդուն անսունածուածութիւնը անորոշ է. թասւենք առանց յօդի հոս, ինչպէս դասական հեղինակներու քով ընդհանրապէս, Պարսից Արքայն կը նշանակէ: — Հ. 15. “Քահանայք տաճարին. Եղ Նավակ = Կանեայ. Այս առաքերութիւնն իրը ազատ թարգմանութիւն կը մեկնուի անով, որ Հայը հաւանորէն ԱՎ. 62, 71, 196, 243 ընթերցուածք՝ ուս Նավակու ունէր, Եւ սա (ուղղ, Եղ Նավակ) կը

նշանակէ տաճար Կանեայ. անունը զանց առաջ է իրը գիւրհասկանալի եւ դրած է լոկ իմաստը: “Եւ նա յօժար եաց գալ մտանել ի ներքս. Եւ իրեւ եղեւ միջամուխն Բացատիպ բառերն Հայուն ընդլայնումներն են, յոյն ունի պարզապէս չակենու որուել թօնտօս = “իրեւ եղեւ միջամուխն: — “Սրահիցն. Անձիւթ թարգմանութիւն. յուն. և է Եծ ուրիթօլու ուն տեմέնօս = “Ի շրջապատ պարիսպն տեղւոյն սրբոյ: Այս թարգմանութեան կը մերձնայ երբ յառաջ կը տանի կարկատելով. “Հ ամարձակ զգրունսն առ ին զար տաքինս պարսպացն ընդգեռ յոյն այսպէս կը շարունակէ. սուշչէ: սաւետ Եծ ի էրօն = “Փակեցին զտաճարն, Արգեօք սուշչէ պատեսէ կարդալով առաջնորդուած է “զգրունսն առ ին անյարի իմաստին: Հոյի բէն բնագրին մասին առ այժմ գիտենք որ ան հետ պէտք է ուղղել զարտաքին պարսպացն = ուրիթօլու: — Հ. 16. “Զպատուհանսն գաղտնին սիս. խրստէն ծնրան = զգալսի գուռնն: Թարգմանիչն երգիբի պատուհան մը երեւակայած պիտի ըլլայ: — “Վիրգս մեծամեծուն: յուն. լոկ պէտրուս. — “զտաճնորդն գնդաւն հանդերձ. բացատիպ բառերը կը պակսին յունարէնի մէջ, բայց կը դանդաղիմ թարգմանչին վերագրել քանի որ Վուլգատա եւս կը կարդայ. et qui cum eo erant = “Եւ որք ընդ նման էին: Հաւանաբար կային նման ընթերցուածով յայն ձեռագիրներ: — “Ի պարսպէն ի մէջ զօրացն. ուու էնչօ = “յարտաքինսն, իմաստը նոյն է, Հայը ընդլայնած է միայն: — Հ. 18. “Զպատարագսն ողջակիլացն. ծնսւան. ԱՎ. 55, 62, 64, 93, 106. ծնսւան. թարգմանիչը շատ կը սիրէ “պատարագք ողջակիլաց, ասութիւնը, զոր կը գործածէ երբ յունարէն կը կարդայ կամ լոկ ծլոխանտաւու (1 ՄԿ. Ա. 47. Ե. 54. Է. 33) կամ ծնսւան (2 ՄԿ. Ա. 21. Բ. 10. Գ. 3. 35. Դ. 14. Ժ. 3): — Հ. 19. “Ի կողմանս Պարսիցն = և է Եծ ուրիթուքին. — “տարան թաքուցին, յուն. միայն չառէրսիւք. — “Զօհորոցն. քրեատօն. աի հետ պէտք է ուղղել. “Զօհորոյն. — “անդ զգուշութեամբ զտեղենին հետ անաղաղ ծածկէին, էն ֆ չառէրսիւք. — Հ. 20. “Հրամանաւ Պարսից արքային. այս կերպով կը շրջէ խօսքը, որպէս զի չառէրսիւք կը կերպով առաքեացն = ձուստաւէւս... էնքմիւն. բայց միայն “Հրամանաւ, ընդլայնակին պատմած

ինքնին բացայայտ է եւ. Հ. 25 արդէն անդամ
մը յիշուած էր անունը: — Հ. 27. «զցրումն
գերութեան մերը», անօսրատիպ բառը թարգ-
մանչին մեկութիւնն է: — «Աղատեա զայնոսիկ
որ կան ի ծառայութիւն անարդ ելոց եւ
պղծոց, հայեաց ի ծառայոց քոր, բնագրին
իմաստը նոյն պահած է, ըստ կամի հեռանալով
սկզբնական ձեւէն, յուն. կ'ըսէ. «աղատեա զայ-
նոսիկ որ ի ծառայութեան կան ի չ եթանոսս
(ἐν τοῖς ἔθνεσι!), հայեաց յանարդ եալսն
եւ ի պղծեալս (ի նոցանէ), — Հ. 28ի
մէջ թարմանիչը դարձեալ կը կրկնէ Հ. 27ի
գաղափարը՝ «Հ եթանոսք պիղծք եւ անար-
դ եալք», իբր բացայայտիչ կցելով բնագրի
«τούς χατածուածտենուատաς», = «զայնոսիկ, որ
բռնադատեցին զմեզ», խօսքին: — Հ. 31. «Եւ
ողջակէզքն տակաւ վառեալ բռը բոք եալ
մաշէին, եւ իբրեւ վախճան եղեւ պա-
տարագացն,, փիս. «իբրեւ ողջակէզքն մաշէին»:
Ճոռոմարանո թեան փոքրիկ փորձ մըն է այս,
որով Հայը բնագիրը կ'ընդլայնէ առանց սիսալ
քայլի մը: Մինչդեռ հետեւեալ բանաստեղծա-
կան նկարագրութեան մէջ մոլորելէ չէ կրցած
զերծ մալ. Հ. 32. «Եւ իբրեւ այս եղեւ,
առաւել բոցն ի վերայ (ուշ. ըստ օիկ ի վեր)
բորբոքեցաւ. եւ իբրեւ բոցոյն նշոյլք եղեն,
դարձեալ միւսանդամ վառեցաւ բոր-
դ օքեցաւ սեղանն, եւ որ ինչ էր մնա-
ց եալ՝ եւ այն մաշեցաւ»: Պատահածը սա-
կայն բոլորովին ուրիշ բան է. «Եւ իբրեւ այս
եղեւ, բորբոքէր բոց ինչ, զոր մաշէին նշոյլք
արձակեալք ի սեղանոյ անտի, = վալձէ անիփածն
տօն ծէ ձոծ տօն մսաստիրօն անւլամփանտօ-
քատէս էծապանինդ.

(Cognitiva et cetera)

Հ. Ս. ԿՈԴԵԱՆ